

ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ

Գ Լ ՈՒ Ե Գ .

Ա. — Այն պարզ կարելիութիւնը թէ յետ մահու կրնանք շարունակել գոյութիւն ունենալ շատ հեռու է անմահութեան մէջ մարդոց շահագրգռութիւնը գոհացնելէ։ Արդարեւ կրնան ըլլալ մարդիկ որոնց փափաքները յաւիտենական կեանքի համար այնչափ զօրաւոր են որ երբ անմահութեան զէմ փաստերուն տարհամոզիչ ըլլալը կ'ապացուցուի, անոնց սիրտերը, նման գալարուած զսպանակներու որոնք կ'արձակուին, կ'ոտոտատեն վտտահ յայտարարութեան վրայ թէ կարելին ճշմարիտ է։ Այդպիսի կեցուածք մը շատ ալ անբանաւոր է, որովհետեւ երբ մեծ կեանք մը, — որ կը բարախէ էներժիւղ և յոյսով, և որ բնանաւորուած է կարողութիւններով որոնք կ'իստովին միայն արտայայտուած են, և որ կը տենչայ կարողութեան մը որ աւելի մեծ է քան ձեռք բերածը —, յանկարծ կ'անբեւութանայ մեր տեսողութիւնէն, փաստին պատասխանատուութիւնը կը թուի իյնալ անոնց որոնք մարդկութեան տիեզերական յոյսին դիմաց կը պնդեն թէ կեանքը անէացած է։ Եթէ, հետեւաբար, այդպիսի փաստ մը բողոքովին անկարելի է, եթէ մտաւոր տիեզերքին բոլոր ծակուծուկերը տեսողութիւնէ չեն ծածկեր մէկ հատիկ իրողութիւն որ ապացուցանէ անհատականութեան կազմալուծումը, մարդ կրնայ լաւ զգալ հաւանականութեան զօրաւոր վարկածը թէ կեանքը կը շարունակուի։ Այսու հանդերձ, աւելի զգուշաւոր միտքեր, շատ պիտի չազդուին այս նկատողութիւնէն։ Եթէ յաւիտենական կեանքի պարզ կարելիութիւնը ամէն ինչ է զոր կրնան անոնք հաստատել, ատկէ յառաջ եկած կեցուածքը ոչ թէ դրական վտտահութիւն պիտի ըլլայ, այլ տգիտականութիւն։ Անոնք որչափ ալ շատ փափաքին անմահութեան մասին, ինքզինքնին պատուով կ'ապուած պիտի զգան փաստէն անդին չանցնելու։

Ասկէ զատ, այն պարզ կարելիութիւնը թէ մարդ կրնայ մահուան մէջէն ալ ապրիլ՝ անբաւական է, որովհետեւ այն ամե-

նախոր նշանակութիւնները զօրս ունի անմահութեան մասին հաւատքը մարդոց կեանքերուն համար չի կրնար վերաբերիլ մէկու մը որ, ըմբռնելով որ անդրդերեզմանական գոյութիւնը կարելի կամ նոյնիսկ հաւանական է, տակաւին զրականօրէն համոզուած չէ որ ճշմարիտ է։ Եթէ անձնական յարակալութեան մասին հաւատքը վերաբերէր միայն խորհրդաւոր ապագայի մը, այդ մասին անստուգութիւնը մեծ կարեւորութիւն պիտի չունենար, և անոր ճշմարտութեան կարելիութիւնը կրնար ծառայել մեծ մասին այն պէտքերուն որոնք կրնային հոգացուիլ վտտահ ապահովութեամբ։ Այսու հանդերձ, անդրդերեզմանական կեանքը արուեստական յաւելում մը չէ այս ներկայ գոյութեան, այլ բնականոն շարունակութիւն մը անոր, եթէ մարդ ունի կերպով անմահ է, հիմա ալ անմահ է։ Յաւիտենական կեանքը, անոնց որոնք սահմանուած են յաւիտեան ապրելու, մահուան մէջ շնորհուած ստացուածք մը չէ, այլ ներկայ օժիտ մը, որուն կատարեալ գնահատութիւնը անհաշուելիօրէն կը խօրացնէ, կը զեղեցկացնէ և կը հանդիսաւորէ մեր մեծ մասամբ հասարակ օրերուն նշանակութիւնը։ Որովհետեւ եթէ մարդ անմահ է, հիմա ան սկսած է հոգեւոր աճումի անվերջ ընթացքի մը որուն մէջ թաքուն են անսահման կարելիութիւններ, ան հիմա սկսած է ճամբորդութեան մը որուն մէջ մահը միջադէպ մըն է, կեանքի պատմութիւն մը զոր գերեզմանը պարզապէս պիտի կէտազրէ աւելի բարձր նշանակութեան մը համար։ Եթէ յաւիտենական կեանքի վրայ այս հաւատքը իբրև ներկայ ստացուածք մը այնպէս մը պիտի հասկցուի որ նկարագրի կողմէ կենսական տարբերութիւն մը ընէ, եթէ մարդ այսօր առաւելութիւն ձեռք պիտի բերէ այն սփոփանքներէն, նուիրագործութիւններէն, շարժառիթներէն և յոյսերէն որոնք յատկապէս կը վերաբերին անմահ անհատականութեան մը, մինչև որ, զիտակցի թէ ինք անմահ է, կը սկսի հիմակուրնէ ապրիլ այնպիսի կեանք մը որ արժէ յաւիտեան ապրելու, անմահութիւնը իրեն ըլլալու է ոչ թէ հաւանականութիւն մը, այլ ապահովուած համոզում մը։ Անմահութեան մասին վտտահ հաւատքը կարեւոր է սա հիմնական պատճառով որ հիմա անկէ

կախում ունի անմահութեան գործածու-
թիւնը: Ոչ ոք իրապէս պիտի ուզէ ապրիլ
այնպէս իբրև թէ ինք յաւիտենական էակ
մը ըլլար ցորչափ ապահովուած չէ թէ իր
կեանքին մասին այդպիսի մեկնութիւն մը
ճշմարիտ է: Արդ, երբ մարդ կը փնտոէ
զրական և ապահովիչ պատճառներ հաւա-
տալու համար անձնական շարունակութեան,
կրնայ սկիզբէն յուսահատիլ այն միաձայ-
նութենէն որով մարդիկ կը միաբանին, եր-
բեմն յաղթականօրէն և երբեմն ակամայ,
թէ անմահութիւնը չի կրնար ապացուցուիլ:
Ապահովաբար, կարգ մը հոգեբանական
խուզարկուներ, աւելի կամ նուազ վստա-
հութեամբ, կը հաստատեն թէ իրենք հա-
զորդակցութիւն կը պահեն մեռելներուն
հետ: Այն գէպքերը որոնք կը թելադրեն
հոգեւոր հազորդակցութիւն այս աշխարհի
և միւս աշխարհին միջև, և որոնք փորձա-
ռականօրէն բաւական տպաւորիչ եղած են
համոզելու համար Սըր Ուիլեմ Բուրքը,
Սըր Օլիվըր Լօճը, և նման գիտական խառ-
նըւածքով և դաստիարակութեամբ մարդիկ
չեն կրնար պաշտօնապէս և համարձակօրէն
ծիծաղելի նկատուիլ, բայց այդպիսի փաստ
շատ դժուարամատչելի է, ներկայիս շատ
կասկածելի իր կցորդութիւններուն (իմբլի-
քէշըն) մէջ, ապահովելու համար պատ-
կառելի թիւով ժողովուրդներու թէ դալ
աշխարհը ճշմարիտ է: Կրնայ ըլլալ որ մեր
վրայ մեծ լոյս ծագի այս կողմէ, և, ինչպէս
Ֆրետերիք Մայերս մարդարէացաւ, ասկէ
քանի մը սերունդ վերջ ունէ մարդու ան-
կարելի պիտի ըլլայ կասկածիլ Յիսուսի Գող-
գոթայէ վերջ իր աշակերտներուն երեւում-
ներուն վրայ, բայց ներկայիս, մարդոց
մեծագոյն մասը հոգեբանական երեւոյթէ
բոլորովին տարբեր մարդի մը մէջ պէտք
է փնտոէ մեր կամ Տիրոջը անմահութեան
ստուգութիւնը: Ապահովաբար բազմու-
թիւններ կան որոնք անմահութեան վրայ
իրենց հաւատքը կ'առնեն առանց փաստի,
արտաքին հեղինակութեան մը վճիռին վը-
րայ, բայց այդպիսի դիւրահաւան կեցուածք
մը յարաճունօրէն անկարելի կը դառնայ:
Եթէ անմահութեան հաստատութիւնը գիր-
քերուն և եկեղեցիներուն մէջ՝ չի կրնար
գտնել զրական աջակցութիւն նշմարելի
կամ գտանելի գէպքերու մէջ, անոր ճշ-
մարտութեան մասին մարդկութեան համո-

զումը ապահովաբար ունայն պիտի ըլլայ:
Մարդիկ այսօր փաստ կ'ուզեն: Որովհետև,
ասոր համար, անմահութեան մասին հա-
ւատքը կը թուի ենթակայ չըլլալ մտածումի
գիտական եղանակներու և ոչ ալ թոյլատու
ըլլալ ստուգելի հաստատութեան, անոր
մասին մարդուն հաւատքը բնականաբար
կը ձգտի անապահով ըլլալ, դառնալ փորձ
մը և անստոյգ յոյս մը, մինչև որ վերջա-
պէս իրեն համար ապագայ աշխարհը պար-
փակուի ազօտ կարելիութեան մը մէջ:

Բ. — Հասարակ յայտարարութիւնը,
հետեւաբար, թէ անմահութիւնը չի կրնար
ապացուցուիլ, պէտք է ենթարկուի խու-
զարկու վերլուծումի: Իրողութիւնն այն
է որ, ճշմարտութեան հակառակ է թէ ան-
մահութեան հաստատութիւնը և գիտական
օրէնքի մը հաստատութիւնը կ'ենթադրեն
արմատապէս տարբեր իմացական ընթացք-
ներ և այն ժողովրդական խոտալը զոր կը
չինեն հիմնուած է մեթոտներու ամենախոր
թիւրիմացութեան մը վրայ զորս գիտուն-
ները շարունակ կը գործածեն: Ամէն գի-
տութեան հիմնական ենթադրութիւնը սա
է որ տիեզերքը ճշմարտապէս տիեզերք
մըն է, իր ոչ թէ թափառական և այլան-
գակ, այլ միաձև, վստահելի և օրէնքի են-
թակայ ընթացքին կանոնաւորութեամբ
հաստատուն: Առանց այս հաւատքին, որ
երբեք ապացուցուած չէ և երբեք չի կըր-
նար ապացուցուիլ կատարեալ կերպով,
գիտութիւնը անկարելի պիտի ըլլար: Հիւքս-
լէյ՝ ինքզինքը կը կոչէ տգիտական մը Աս-
տուծոյ էութեան և նկարագրին ակնար-
կութեամբ, բայց տիեզերքին հաստատու-
թեան և կանոնաւորութեան մասին կրնար
չըլլալ տգիտական մը ու ըլլալ տակաւին
գիտուն մը: Ան պէտք է ընէ հաւատքի այդ
ոստումը, և կ'ընէ զայն ուրախութեամբ և
վստահութեամբ: «Իբր զօրաւոր համո-
զում», կ'ըսէ ան, «թէ տիեզերական կար-
գը բանաւոր է, և հաւատքը թէ, իր ամ-
բողջ տեւողութեան ընթացքին, չընդմիջ-
ուած կարգ տիրած է տիեզերքի մէջ, ես
ոչ միայն կ'ընդունիմ ատիկա, այլ տրամա-
դիր եմ կարծելու թէ ասիկա բոլոր ճշմար-
տութիւններէն ամենէն կարեւորն է»: Կա-
տարելապէս ճիշտ է: Մարդուն համար կան
հաւատքի ասկէ աւելի օփորեցուցիչ քանի

մը արկածներ և ասիկա կը գտնուի ամէն զիտուութեան հիմին մէջ: Որովհետեւ այն ենթադրութիւնը թէ միշտ եղած է և պիտի ըլլայ բանաւոր և օրէնքներու ենթակայ ամբողջ մը, կատարեալ ստուգումի ենթակայ չէ, հարցին բնոյթով: Կարգ մը հաստատող դէպքեր, սակայն, կը ցուցնեն, և սահմանափակ չըջանակներու մէջ կէտ առ կէտ կ'ապացուցանեն, բնութեան վստահելիութիւնը, թէ «տիեզերական կարգ մը կայ» խօսքը բանաւոր համոզում մըն է, նոյնչափ ստոյգ որչափ վերին աստիճան կարեւոր: Մարդիկ երեւան հանեցին թեւատներուն օրէնքները և անկէ վերջը գտան որ մոլորակները իրենց ընթացքներուն մէջ զանոնք կատարելապէս կը ձեւացնեն: Կրակին տարրաբանական պայմաններն ու յատկութիւնները, երկրի վրայ ըլլայ թէ աստղերուն մէջ, յարեւմտեան գտնուած են: Մասնաւոր զիտութեան մէջ բնութեան վըստահելիութիւնը այնչափ կատարելապէս ստուգուած է որ տարրաբանութեան բրօքէսէտօրի մը հաստատական ցնծալից խօսքը զիւրաւ կը փոխադրուի ամբողջ տիեզերական կարգին, «Բնութեան միեւնոյն հարցումը ըրէք միեւնոյն եղանակով, և անիկա միշտ միեւնոյն եղանակով պիտի պատասխանէ ձեզի»: Տիեզերքը ամենուրեք ենթակայ է մտածումի, ան կրնայ հասկցուիլ, ան վստահութեան արժանի ճշգրտագին է, ոչ թէ քմահաճ — ահա այն համոզումը որ, կտորներու մէջ ապացուցուած, վստահութեամբ կը հաստատուի իբրև հաւատքը զիտութեան ի մասին բովանդակ տիեզերական կերպերուն (բրօքէս):

Նշանակելի հետեւութիւն մը կը պարուրուի այն հաստատական խօսքին մէջ թէ տիեզերքը բանաւոր է: Ի՞նչ կը նշանակէ այս խօսքը; Եթէ ոչ թէ տիեզերքը այնպէս կը շարժի ինչպէս կարելի էր ակընկալել թէ պիտի շարժի, թէկուզ ատիկա Մտքի միջոցաւ մտածուած ըլլար: Երբ Չարլըս Տարվին կը գոչէ, «Եթէ նկատի առնենք բովանդակ տիեզերքը, միտքը կը մերժէ անոր նայիլ իբրև արդիւնքը զիպուածին», ըսել կ'ուզէ թէ տիեզերական յառաջգիմութիւնը (բրօքէս) բանաւոր է և թէ ոչ մէկ բանաւոր բան կը ծնի երբեք զիպուածէն: Բանաւորութիւնը մտքին աշխատութիւնն է: Մարդ կրնայ զիւրաւ կար-

գալ իմաստը տպագրուած էջի մը որ կը կրէ գրոշմը տպագրութեան մը որուն տառերը զիպուածաւ իրար խառնուած են: Տպագրութիւնը պէտք է որ արտայայտէ նախընթաց մտածում մը նախ քան ու է մարդու հոն գտնուած մտածումը երեւան կարենալ բերելը: Երբ, հետեւաբար, ինչպէս Տարվին կ'ըսէ, միտքը կը մերժէ հաւատալ թէ մոլորակները զիպուածաւ ինքզինքնին դասաւորած են, և թէ պարզուող մարդկային կեանքի պատմութիւնը կուգայ պատահական ստեղծագործութեան մը տառերը իրար խառնուած տպագրութենէն, մենք կը բռնադատուինք երկրնորանքին, թէ տիեզերական կարգը իր մէջ անբաժան բանաւորութիւն ունի, որ մարդուն մտածումով երեւան կը հանուի և ոչ թէ կը ստեղծուի: Աշխարհի բանաւորութիւնը հաստատուու միակ ճամբան որ ունինք կ'ընդգրկէ այն հաստատական խօսքը թէ աշխարհ ծայրէ ի ծայր մտածուած է, թէ միտք կայ անոր ետին և անոր մէջ, թէ ան չեկաւ բաղդէն կամ զիպուածէն և թէ մարդկային միտքը զայն ուսումնասիրելով, արդէն մտածում կը գտնէ հոն: Երբ Բէկփլէր, իր հեռագիտակով երկինքը զիտելով, կ'աղաղակէր, «Ով Աստուած, ես քու խորհուրդներդ կը խորհիմ ըստ Բեզ», ան կը հաստատէր տրամաբանական արդիւնքը այն համոզման թէ տիեզերքը բանաւոր է:

Որովհետեւ զիտութիւնը կը սկսի տիեզերական կարգի բանաւորութեան հիմնական ենթադրութեամբ, կը շարունակէ իբրև ճշմարիտ հաստատել բոլոր նախադասութիւնները, — անոնք կարենան ստուգուիլ կամ ոչ —, որոնք անհրաժեշտ են հասկնալի և բանաւոր ընելու համար փորձառական իրողութիւնները: Գիտունը նախ կ'արձանագրէ դէպքերը, և յետոյ կը կազմէ հաւատքի ձեռնարկը (venture), որ սովորական խօսքով կը թանձրանայ զանազան անուններու տակ — վարդապետութիւն, ինչպէս ճարտարաբանութեան վարդապետութիւնն ինչ, օրէնք, ինչպէս «ձգողութեան օրէնք» ինչ մէջ, տեսութիւն, ինչպէս «էլէքթրօններու տեսութիւն» ինչ մէջ — բայց որոնց ամէնքն ալ սա ունին հաստատական, թէ անոնք զիտութեան փորձերն են կազմելու համար նախադասութիւն մը որ հասկնալի և բանաւոր պիտի գործնէ

ու
9"

փորձառական իրողութիւնները: Գիտական օրէնքի ամէն յայտարարութիւն հաւատքի ձեռնարկ մըն է ենթադրութեան մը քողին տակ: Կոպեռնիկի աստղագիտութիւնը առաջին անգամ վսեմ գուշակութիւն մըն էր, և ընդհանուր փորձի տակաւին անբաւական էներժիի պահպանութիւնը հսկայ ենթադրութիւն մը, բայց սրովհետև առանց անոնց Ֆիզիքական աշխարհի փաստերը հասկնալի չեն, անոնք վստահաբար կը հաստատուն իրբև ճշմարիտ: «Այն որ զէպքերէն կամ իրողութիւններէն անդին չանցնիր», կ'ըսէ Հիւքսլէյ, «քիչ անգամ մինչև զէպքերը պիտի երթայ», և նոյն իսկ Հէքէլ կ'աւելցնէ, «Գիտական հաւատքը կը լեցնէ բնական օրէնքներու մեր ծանօթութեան մէջի ճեղքերը ժամանակաւոր ենթադրութիւններով»: Վերցուցէք հաւատքի այս արտօնութիւնը, և գիտութեան հոյակապ շէնքը — հիմէն մինչև բարձրագոյն աշտարակը — կ'իյնայ մէկ կողմ, անկապ, անկատար տարբերու մէջ: Ինչպէս կ'արտայայտէր Մասաչուսէթի Արուեստաբանութեան Հիմնարկութեան նախագահը, «Գիտութիւնը հաւատքի վրայ հիմնուած է ինչպէս կրօնքը, և գիտական ճշմարտութիւնը, ինչպէս կրօնական ճշմարտութիւնը, կը բաղկանայ ենթադրութիւններէ, որոնք երբեք լիովին ստուգուած չըլլալով աւելի կամ պակաս ճշգորէն կը յարմարին իրողութիւններուն»:

Հետեւաբար, առանց հաւատքի կիրարկման, ծանօթութեանց աշխարհը պիտի վերածուէր տարբերու որոնք ոչ իրարու կը նմանին և ոչ ալ օրէնքով կազմակերպուած են, տակնուվրայ խառնակութիւն մը միութիւններու առանց յաջորդութեան կամ յարաբերութեան: Բայց այս տեսակ աշխարհն անգամ առանց հաւատքի հաստատուելու համար չափեկ աւելի հարուստ եւ առատ է: Արդարև, թող մարդ անգամ մը սկսի ըլլալ չափազանց տգիտական, բացարձակապէս մերժելու համար զէպքերէն անդին անցնելի և ահա արագօրէն պիտի վերածէ տիեզերքը անհեթեթութեան: Ունէ կերպով հաւատալ արտաքին աշխարհի մը գոյութեան կամ ուրիշ մարդոց իրականութեանը, վստահութեան հսկայ ձեռնարկ մըն է: Վըստահիլ իրբև ճշմարիտ իրերու և մարդոց մասին իր զգացութիւններուն խիստ ան-

հրաժեշտ է մտածելու համար որ իրեր և մարդիկ գոյութիւն ունին ունէ կերպով, այնպէս որ եթէ փաստով կ'ուզուի անկասկածելի ստուգութիւնը, Թէննիսընի իմաստունը կատարելապէս իրաւունք ունի —

«Դուն չես կարող սպացուցանել Անանունը,
Որդեակ իմ,
Ոչ աչ կրեսս սպացուցանել աշխարհը որուն
մեջ կը շարժիս,
Դուն չես կարող սպացուցանել քե միայն
մտարիս ևս
Ոչ աչ կրեսս սպացուցանել քե միայն հոգի
ևս,
Կամ ոչ աչ կրեսս սպացուցանել քե երկուքն
աչ ևս, մեկի մեջ,
Դու չես կարող սպացուցանել քե ակումս ևս,
Ոչ աչ սակաւին քե մանկանացու ևս — ոչ,
Որդեակ իմ,
Դու չես կարող սպացուցանել քե Ես, որ
կը խօսիմ քեզի հետ,
Ես չեմ քեզի հետ խօսող,
Որովհետև սպացուցուելու արժանի
Ոչինչ կրեսս սպացուցուիլ
Կամ հերքուիլ սակաւին»:

Արդարև, այդպիսի անողոք սկեպտիկութիւն մը, որմէ հաւատքով միայն կարելի է խուսափիլ այն ըմբռնութիւններուն մէջ որոնք մեզի կ'ապահովեն իրերու և անձերու արտաքին աշխարհ մը, մեզ կը բռնադատէ նոյնիսկ ուրանալ մեր սեպհական ինքնութիւնը: Թէ Ես այն միւսնոյն անձնեմ որուն փորձառութիւնները փոխանցուած են յիշողութեանս հոսանքին, անփաստելի համոզում մըն է: Իմ յիշողութիւնս հաւատքով ճշմարիտ կ'ենթադրուի ու անձնական ինքնութեան զգացումս արգիւնքն է այն վստահութեան զոր ունիմ յիշողութեանս ճշմարտախօսութեանը վրայ: Եթէ մարդ որոշէ հաւատքի հետ գործ չունենալ, անոր ամենէն մեծ և ամենէն լայնածաւալ կիրարկումէն մինչև ամենապարզ դերը, այս ընդարձակ և բարդ աշխարհը իրեն համար պիտի վերածուի իր անմիջական զգացութեան լուսաւոր գնդասեղի ծայրին: Այս է միակ ճշմարիտ ապացուցելի փորձառութիւնը զոր կրնանք զիտնալ, ու նոյնիսկ երբ զայն կը ճանչնանք ան կ'անցնի կ'եր-

թաշ: Ամէն բան տիեզերքին մէջ գիտակցութեան այն վայրկենական բոցին ետին — մեր արձնական ինքնութիւնը, առարկայական աշխարհի մը գոյութիւնը, ուրիշ անձերու իրականութիւնը, և մեր գիտական օրէնքները, արարչութիւններ կամ գիւտեր են ծայրէ ի ծայր հաւատքով յագեցած: Թէ ասիկա անհեթեթութեան վերածում (reductio ad absurdum) մըն է, ակներև է, բայց անհեթեթութեան գիւրբա վերածուած տգիտականութիւն մըն է ասիկա որովհետև, իր էական բնութեան մէջ, տգիտականութիւնը անհեթեթ է: Ոչ ոք զայն կիրարկած է երբեք իրապէս, բացի իբրև փորձի խոստովանութիւն մը շփոթութեան, աշխարհի մը կազմութիւնը քառնէն դուրս իր սահմանին մղելու փորձին մէջ:

Հետեւաբար, պարզ իրողութիւնը սա է որ ամէն մարդ պարտաւոր է հաւատքով կառուցանել — ինչպէս որ կ'ընէ ալ — ըմբռնումը աշխարհի մը որուն մէջ կ'ապրի ինք, և այս գիտական կերպին կանոնաւորող սկզբունքը, որով մարդ սյարատեւօրէն կեանք կը տեսնէ և կը տեսնէ զայն ամբողջ», այն ենթադրութիւնն է թէ այն նախագասութիւնները ճշմարիտ են որոնք անհրաժեշտ են կեանքի իրողութիւնները հասկնալի և բանաւոր ընելու համար: Այս սկզբունքով մարդ կը հաւատայ իր ինքնութեան, առարկայական աշխարհի մը գոյութեան և ուրիշ անձերու իրականութեանը, այս սկզբունքով ան կը շինէ տեսութիւններ աստղագիտութեան մէջ բացատրելու համար աստղերը, երկրաբանութեան մէջ բացատրելու համար ժայռերը և հոգեբանութեան մէջ բացատրելու համար մտաւոր կերպերը (processes), և այս միեւնոյն սկզբունքով ան կը հաստատէ Աստուծոյ և անմահութեան ճշմարտութիւնը: Ապահովաբար, այս վերջին հաստատութեան մէջ ծրարուած իրողութիւնները (facts) հո-

գեւոր են, ոչ թէ նութական, աւելի նուրբ են, նուազ շօշափելի, և աւելի մեծ դժուարութեամբ կ'ընձեռեն վստահ ստուգում, քան ֆիզիքական աշխարհին իրողութիւնները, բայց ցորչափ խնդիրը կը վերաբերի հիմնական իմացական եղանակներու, կեանքի կրօնական մեկնութիւնը, որ կը հաստատէ Աստուած և անմահութիւն ձեռնարկ մըն է հաւատքի, ձգողութեան օրէնքին նման, բացատրելու համար զէպքերը: Մարդոց փափաքները, անոնց իմացական և բարոյական կեանքի անհրաժեշտութիւնները, անոնց սէրերը, հաւատքները, յոյսերը և հոգեւոր կարելիութիւնները, պարզ զէպքեր չեն, այլ զէպքեր անբաղդատելիօրէն աւելի նշանակալից քան ենթամարդկային բաները, ժայռերը, ծաղիկները, բրածոները, աստղերը որոնց վրայ հիմնուած են բնական գիտութիւնները: Պէտք չէ որ ենթադրութիւններ առաջ քշուին հասկնալի դարձնելու համար այս աւելի մեծ իրողութիւնները: Երբ մարդ կը յիշէ որ ամէն գիտութիւն հիմնուած է այն հիմնական ենթադրութեան վրայ թէ տիեզերքը բանաւոր է, երբ կը նկատէ թէ բոլոր առաջարկները կը հաստատուին իբրև ճշմարիտ որոնք անհրաժեշտ են, փորձառութեան զէպքերը բանաւորացնելու համար, յստակ կ'ըլլայ որ անձնական յարակալութիւնը անհրաժեշտ է բանաւորութեանը մարդկային կեանքին, որ մտնէն կարեւոր մասն է տիեզերքին, մենք փաստն ունինք անմահութեան, որուն մէջ էնեթիսին պահպանութիւնը հաստատելու մասին գիտութեան մէջ գործածուած միեւնոյն իմացական կերպը կը կիրարկուի էպպէս մարդուն հոգեւոր կեանքին աւելի վսեմ թօններուն:

X

(Շարունակելի)

